

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ԲԻԲՐ—ՔԱՂԱՔԻ ՊԼԱՏՈՆԻՑԻՆ: Գրեց Մարգարիտ Խորայէլիս:

Կարահանք, լոյն ուրածալ, նկարազարդ, էջ 200: Երևան, 1971:

Արտաստանի մէջ քիչէր միայն դիմուն որ եղուն. Հարաստանի մէջ ունինք մեծապէս կարող բարձրթիւն Հայ գրակառութիւններ, որոնք Հեղինակած են շատ արժէքաւոր հաստրիներ «Շւրաբատաղիառութեան», միջնադարեան եւ անկէ վերջի տաղաչափութեան, մանր արօւեստներու եւ արհեստագործական միութեանց մասին, որոնցմէ այս առթիւ կ'ուղեմ յիշել զոնէ մէկ քանին. Տիկին Շուշանիկ Նարարեան («Պաղմասար Դպիր», «Պետրոս Ղափանցի» ևւայըն), Տիկին Արմենուչի Արարեան («Կոստանդին Երգնկացի»), «Յովհաննէս Երդիկացի» ևւայըն), Տիկին Վայենթինա Արքահամեան («Արհեստները Հայուսունում», «Հայ Համբարութիւններ» ևւայըն), Տիկին Սերիկ Դաւիթեան («Հայկական պարերու մասին»), Տիկին Եւղինէ Մուշեղեան («Հայերէն արձանագորութեամբ ստարկաններ»), եւ ուրիշներ՝ որոնց աշխատութիւնները կատարուած են սրումշուք Համբերութեամբ, մէծ խզմատանքով, նույիրմամբ: Այդ աշխատութիւնները Համեմատելով այլ զրոյններու կողմէ նման նիւթերու մասին կատարուած Հեղինակութեանց հետ, իզական աշխատութիւնները աւելի արժէքաւոր կը զտնենք:

Վերոյիշեալ կին զրոյններուն չարքին իր կարեւոր տնզը ունի Մարգարիտ Խորայէլեան, որուն վերջին հասորը՝ «Ծրբութիւնի Բերդ—Քաղաքի Պատմութիւն», Հոռ գրախոսելու հաճոյըր ունիմ: 1971ին հրատարակուած այս արժէքաւոր աշխատութիւնը ինձի ծանօթ չէր մինչեւ վերջերս, երբ հաճելի անհնկարյ մը Երևանէն ստացայ հասորը:

Մի գուցէ Տիկին Խորայէլեան ներկայ աշխատութիւնը պատրաստած է նման գործերու շատ պատշաճ ժուժկալութեամբ, աշխատութեան ոճ մը՝ որ այնքան յաջող եւ օգտակար կերպով մշակած է լուրջ եւ արժէքաւոր զիմնուկան կարօ Ղափադարեանը իր ամենակարեւոր ուսումնասիրութիւններուն մէջ: Տիկին Խորայէլեանի աշխատելու այս ձևու որով մշակուած նիւթը կը ներկայացուի, նման նիւթերու մասին վաստահութիւն ներչնչող ձեւ մըն է՝ որ ժամանակին կը զործածէր անոլիքացի հանրածանօթ եղիսպատճէտ թլինդըրս Պիտրի: Տիկին Խորայէլեան կը դրէ կոկեկ, առանց աւելուրդարանութեան, եւ որով զրածը կ'ըլլայ վաստակելի եւ բժրանելի:

Էջ 3ով կը սկսի շահնեկան «Նախարան»ը, կարձ ու մեկին «Շւրաբու»ի պատմութեամբ, մեղ բերելու 1950ին կրերունի (Արքն—բերդ) զիւտին: Ըստ զունելի կերպով կը ժխտէ Երիախնի (Մ. Վ. Ներկուսկի) Երիվան նոյնաւթիւնը եւ բնդունելի կ'ընէ կրերունի—Երեվան, էջ 8ով սկսելով արձանագրական իր տուեաբներով, հասնելով համոզիչ եղբակացութեան:

Էջ 16 կը սկսի «Երեւանի Հարթութեան միաւորման չուրջ», այսինքն այդ երկրամասին զրաւման եւ կրերունիի հիմնարկութեան մասին:

Հատարին Երկրորդ մասով կը արուի «Արքն—բերդի նախառւբարտական մշակոյթի հարցը» (էջ 21), որ գեռ չէ ապացուցուած: Շւրաբատական մրկան մշակոյթին «Ենիսաբոււստը» շահնեկան է: Առաջնորդութեամբ զիսնական Ղափադարեանին, անոր տուած արժէքաւոր ծանօթութիւններով զրիթէ կէս օր մը

թափառեցանք կրերունիք հայակապ չէնքերուն աւերակներուն մէջ : Խարայէլ-
ևան ձեռնհասորէն կը նկարագրէ և կ'արժեքուորէ այդ շինութիւնները : «Ար-
քաբացիների չինարաւուում , կը դրէ Խարայէլեան , զերիշխաղ սինաւշտր սր-
բուհները , կամարակապ մուտքերն ու որմնափորչերը , մանրանկարչական
նուրր արուեստը , որ յայտնի է ինչպէս քանզակագործութեան , այնուէս էլ
ժամանակարէս որմանկարչութեան մէջ , քարակոփական բարձր վարպետու-
թիւնն ու այլ բնորոշ զծեր չէր կարող չժառանգել մասամբ ուրարտացիների
հիմքի վրայ ու նոյն երկրամասում կազմաւորուող եւ անմիջական յաջորդ՝
Հայ ժողովուրդը» (էջ 47) : Միակ զիսուութիւնն , արգեօ՞ք կայ որիէ իինա-
կան պատճառ շրնգունելու որ Հայերը ուրարտացիներն իսկ են :

Էջ 49ամ կը արաւի «կրերունցիների որմանկարչական արուեստը» : Խա-
րայէլեանի տեսութիւնները եւ եզրակացութիւնները կրերունիք որմանկարնե-
րուն մասին ընդհանրապէս ընդունելի են : Համ երեւոյթին ցարդ չէ զանուուծ
«ամբազֆական» որմանկարի որեւէ նմոյշ , որպէս կը զանենք Հնագոյն Հայ քր-
իսուունկական որմանկարչութեան մէջ : Ինչ որ Հասած է կ'երեւի ոճաւորուած
զարգանկարչութեան զօտիաձեւ , կրկնուած զծածեւերալ , ծաղկումներ են
«նուան» (բեղմնաւորութեան) , կենաց ծառի , «աշատրուկի» (զահարեւութեան
ուզգան) , առիւծի (Ալագի , Հզորութեան) , ցուցի (Թեյշերայ) , ձիու (Շիմինի)
են . . . որոնց յարաւան կրկնութիւնը զուցէ «յաւիսենականութեան» նշան է :
Որմանկարներուն զազափարաբանութենէն աւելի ինչ որ զիս կը Հասուրքըրէ ,
որմանկարներու բեկորներուն մէջ իսկ յայտնուած զծերու , արտայտրուուելու
բացարիկ կարպութիւնը եւ տաղանգն է կրերունիք որմանկարիչն : Օրինակ ,
նկար նիւ «առիւծի ոսքեր» բեկորին մէջ որմանկարիչը ցոյց կու տայ առիւծին
ուժն ու վեհութիւնը այնպիսի ուսումնասուիրուած պարզութեամբ , որ ան կարե-
լի է չհիմնալ :

Էջ 67 , «կրերունցիների պաշտամունքը» : Խարայէլեան խօսելով քոջ
ծանօթ պատուանդանին մասին , որ այժմ կը զանուի Երեւանի թանգարանը ,
կ'ըսէ որ պէտք է իրը պատուանդան ծառայած ըլլայ «նուիբական եղջիւրին»
(էջ 70) : Անշուշտ իրաւոցի է եղած ենթաղթութիւնը : Աւրարտացիները զոր-
ծածուծ են «նուիբական եղջիւրը» , ինչպէս որ պեղումներէն Հանոււծ ործաթ
Եղջիւրներ ցոյց կու տան : 1897էն առաջ Երդնկա զանուեցաւ նման զեղեցիկ
«նուիբական եղջիւր» մը (Ահճիպօն) որ 1897էն ի վեր Բրիտանական թանգարա-
նը կը պահուի : Համ մըն ալ զանուեցաւ զարձեալ Հայաստան եւ ներկարաց-
ուեցաւ «Les Arts»—ի մէջ (Յունուար 1902 , էջ 18) : Երեւան մերժին ուղերու-
թեան կրերունի նորաշէն թանգարանին տնօրինք ինծի եւ ՊրոՓ . Կարօ Ղաֆտ-
ուզարեանին ցոյց տաւաւ պեղումներէն զանուուծ «նուիբական եղջիւր»ներ , որ-
ծաթեայ , խիստ զեղեցիկ , որոնք աւելակին մէջ ճգմուած էին : Ասոնք ան չու չու
իրնց ճգմուած վիճակին մէջ պէտք է ցոյց տրուին , որոնց տողնթեր պէտք
է ցուցադրուին նոր շինուուծ ամբողջական «նուիբական եղջիւր»ներ , Հարեւնր-
ժան պեղումներէն զանուուծներուն :

Իրաւոցի են իր եզրակացութիւնները Խուարշաւ աստուծոյ մասին : Հա-
յանական է նոյնիսկ որ Արգիշթի Առաջին ոչ միայն պատերազմով զրաւեց այս
Հոդամար , այլէւ տեղական բնակչութեան մեծագոյն մասին աջակցութեամբ ,
որոնց ընթի աստուածն էր Խուարշաւ . որուն համար կրտուցու եցաւ տաճարը :

«Արհեստագործութիւնն էր կրերունիում» կը սկսի էջ 80ամ : Խարայէլեան
կը խօսի խօցեզգործութեան մասին : Նշանակալից է եղջիւրածեւ զաւութը , զր-
խուուր զիծերուն մէջ նման վերոյիշեալ «նուիբական եղջիւր»-զաւաթներուն ,

արծաթեայ, որոնց մասին վերը լիչեցինք: Արդարեւ «զաւաթր մեղ յարտնի ու բարտական խեցեղէնում եղակի իրերից է» (Էջ 83): Թէեւ անսովոր չեն արծաթեաները, որոնցմէ զոնէ 5 հատ մը գտնուած է ցարդ: Գալավ մետաղազործնիւն, իրերունիի տակրտկներուն մէջ ցարդ գտնուած մետաղեայ իրերը քիչ են եւ աննշան: Ասով կը հաստատուի արդ իրերուն այլուր տարուած րլլալը, օրինակ Կարմիր Բլուր, ուր գտնուած են իրերունիի մետաղեայ կարեւուազոյն իրերը: Որքան ալ որ կարեւոր մետաղազործական աշխատանոցի եւ դործիքներու մնացորդներ չեն գտնուած հոն, սակայն չէ կարելի կասկածիլ որ հոն զայտթիւն ունեցած է մետաղազործութիւն, նոյնիսկ ուկերչութիւն: Կոն նաև շահեկան մնացորդներ քարակոփութեան, կնքաքարի եւ այլ փորագրութեանց: «Մէշենապրեր»ու մասին մերժնական եղրակացութիւն կը սպակի: Ինչպէս այլուր, հաւանաբար պատկերազրութիւնը (Հիերօղլիֆ) եղած ըլլալու է հնագոյն զրածեւր, որ տեղի տուած է սեպազրութեան: Եւ սակայն սեպազրութեան տարածումէն վերջ ալ պատկերազրութիւնը (մէշենապրութիւն) զործածական մնաց կարասներու, ամաններու վրայ, եւ եթէ աւելի ուշ ժամանկ աւելի յաճախաղէալ են, պատճառը անոնց «զաղտնապրութիւն» րլլալն է, ձիչդ այնպէս որ քրիստոնէութեան բնիթացքին զեռ պահուեցան հայերէն ձևուազիրներու մէջ:

Շահեկան է վերջին զլուխը, Էջ 104-117, «Վաղ հայկական մշակոյթը եւ կեանքի անընդհատութիւնը իրերունիում»: Գործը կ'աւարտի Տիկին Խորոշիլեանի սա եղրակացութեամբ: «Ստացւում է արտէս՝ արշաւեցին սկիւթացիք եւ մեղացիք, բայց երկրի տէր զարձան հայերը» (Էջ 117): Եթէ այդ այդպէս է, արգեօք ուրիշ՝ եկան Հայերը... եւ եթէ եկողներ են Հայերը, ինչպէս անոնք կրցան զարէ մը նուազ ժամանակամիջոցի մէջ վնասել Սկիւթացիները, խրացնել «Աւրարտացիներ»ը եւ կազմել Հայուսան...: Խորայէլեան կը պընդէ: «Մէզ աւելի հաւանական է թւում, որ մարերի հետ միասին, Հայկական ցեղային միաւորումն է հենց, որ տեղում հզօրանալով փոխարինում է ուրարտացոց» (Էջ 117): Եթէ այդպէս է, ուրեմն կրաչէ կ պատահած, այսինքն մեր թուականէն սուած լի զարէն է զարու աննշան ժամանակի մէջ ոչ միայն «Հայկական ցեղային միաւորումը» կրցէր է յաղթել «ուրարտացիներու», նուանելու զարդել սազմունակ դարաւոր պեսութիւն մը որ քիչ առաջ կրերունիի նման հայակապ բերգեր կրնար կառուցանել: Ո՛չ միայն նուանել ու զսպել, այլև զայն զար մը ժամանակէ նուազ ժամանակի մէջ լուծել, խրացնել, Հայացնել եւ անոնց հետ նաև Մարերը...: Հետո է բաել «այլ հենց հայերին, որոնք չուտով նոյն սահմաններում (աշխարհապատկան), Հիմնականում ուրարտական-Հայկական էթնիկական հիմքի վրայ, կազմում են հայ էթնոսը» (Էջ 117): Նախ Հարցնենք. «Լաւ, այժմ զիտենք «ուրարտական» երնիկան, սակայն ո՞րն է «Հայկական» երնիկան: Ինչպէս կը տարրերին: Եւ երբ ուրարտականը այնքան հին, ամուր, արդէն պետականացած էր, ինչպէս կրնար կլանուվէ, խրացուիլ՝ կազմելու համար «հայ էթնոս»ը... եւ այն ալ զարու մը սահմանափակ ժամանակաշրջանին մէջ»: Բայ իս, ուրարտազէտները պէտք է աւելի իրապաշտ րլլալն՝ մեղ տպէտներս եւ զուցէ ինքզինքնին ալ հաստատ կերպով համոզելու համար:

Տիկին Մարգարիտ Խորայէլեանի այս խիստ արժէքաւոր դործը կ'աւարտի ուռւներէն եւ անդերէն ամփոփումներով: Աշխատութեան անփոխարինէրի մասը «Յուելուած»ն է, ուր կը ներկայացուին սեպազիք արձանապրութիւն:

թիւնները իրենց բնողրով, թարգմանութեամբ՝ ծանօթազբութեամբ եւ մեր-
չըն ալ ուրաքանչկան բառացանկով մը :

Կրկին եւ կրկին չորհասպարտ ենք Մարդարիտ Ռարոյշէլտանի՝ իր այս
բազմաշխատ եւ ընտիր երկուսիրութեան համար, եւ մազթենք որ շարունակէ
նորանոր նուաճումներ այս ուղղութեամբ :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅԱԽՆԱՐԴԱՅՆՆԵՐԻ (Գեղամայ լեռների ժայռապատկերներ) :
Կրակ Բ., Հ. Ա. Մարտիրոսյան և Հ. Օ. Խորայէլեան : Քառածալ, լարակազմ, նկարազարդ
էջ 66 և 332 արտահանութիւններ : Երևան, 1971 :

Հետզհետէ Հայրաստանի «Ժայռապատկերներ» իրենց արժանի ու չաղ-
րութիւնը կը դանեն ոչ միայն հայկական դիմանական շրջանակներու մէջ, այլ
նաև միջազգային կերպով :

Դեռ 1931ին Երեւան այցելութեանս, նուիրեալ բորձրորակ զիտնա-
կան՝ Աշխարհէկ Քալանթարը մեծ սպեცութեամբ երկար կը խօսէր ու կը
նկարուղրէր ինձի ժայռապատկերներուն մասին : Ինձի ցոյց կու տար զրոյանի
աեւրակներու մէջ իր բած բազմաթիւ արտազծումն երր : Ի՞նչ եղան վաստա-
կաւոր զիտնականնին մեծ ջանքերով հաւաքած նիւթերը՝ իր եղերական մաշէն
ցերջ :

Մարտիրոսյան և Խորայէլեան էջ Հինգով կը սկսին ներկարացնել
«Գեղամայ լեռների ժայռապատկերները» : Կ'բուռի որ «մեծապոյն մասը ու-
սումնասիրուել է 1966—1967 թուականների ընթացքում» ՀԱՍՀ Գիտութիւննե-
րի Ակադեմիայի արշաւաբանքի ջանքերով» :

Ենիդան ի լեզուով մեզի կը տրամի ժայռապատկերներուն ւելլրնական
սպամութիւնը, թէեւ ցաւալիօրէն անտեղի սաւրածին անհարազատ բառեր
ընտիր լեզուն երբեմն կ'ազաւազեն :

Էջ 7, ա սիւն, կ'ըսուի որ «ժայռապատկերների այժմ յայտնի 56 հիմ-
նական խմբեր տարածւում են Գեղամայ չղթայի լեռնազագալթների մօտ, 120-
130 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածութեան և 2000—3000 մետր
բարձրութեան վրայ» : Ժայռապատկերները խորունկ չեն փորուած, հազիւ 5-
10 հազարերորդամետր խորունկ և 25էն 35 հարիւրերորդամետր մեծ :

Արգարեւ նշանակայից է որ համեմատարար այդքան փոքր երկրումա-
սի մը մէջ կեղրունացած են ժայռապատկերները : Բան մը որ ինքնին կո հաս-
տառէ ընտրեալ նուիրական պաշտաման տեղի բլլալը այն հոգամասին՝ ուր
այդ ժայռապատկերները կեղրունացած են : Նամանաւանդ ա՛լ աւելի կը հաս-
տառէ այն տեսութիւնը որ այդ «ժայռապատկերներ» աւելի պատկերազրու-
թիւններ էին, արձանացնելու ինչ որ կարեւոր կը սեղուէր պահէր :

Շահեկան է որ ժայռապատկերները կ'արձանագրեն զոյտթիւնը ամե-
նահազոյն դարերուն բազմազան կենդանիներու՝ որոնք այժմ այլեւս զոյտ-
թիւն չունին Հայաստանի սահմաններուն մէջ :

Ժայռապատկերները մեծապոյն մասամբ ունին զեղարուեստական
լրաբարձէք իրենց տպաւորչական հանդամանքով : Զարբանալիօրէն ժուժ-
կալ զծերով ոչ միայն հարազատօրէն կը ներկայացնեն իրենց պատկերացումք,
այլ նաև այդ կ'ընեն տիրապետուած արուեստի զեղեցկաւթեամբ : Ուժեղ զր-

ծերով կը չեւսունին կարեւորագոյն մանրամասնութիւնները կենդանիներու , բնուններու եւալին , եւ կը խոսցուին զարժանալի ճշգութեամբ թէ՛ չարժում եւ թէ՛ պատահար :

Անարակոյս կական չեն Գեղամայ Ժայռապատկերները եւ մեծ առնչութիւն ունին միջնադային ծուալով նախամարդ կային նման գծագրական արտաքայտութեանց հետ : Անցուչա զեւ կանուխ է մերժական սահմանումներու համար : Ժայռապատկերներուն վերուծումը եւ անոնց խոկական մեկնութիւնը բնական է զեւ ևնթագրական վիճակի մէջ է : Ամեայն այս հրատարակութեան նման մեծարժէք ներկայացումներ մեծապէս կը նպաստաւորեն անոնց զիտական լուծումը :

Աւելցնենք որ իրապէս զարժանալի է նմանութիւնը Ժայռապատկերներուն եւ ուրարտական կոչուած հայորուեստին ինչ ինչ արտայայտութեանց մէջ :

Հարաւորութիւն չունինք այս նեղ սիններուն մէջ ծոնրանալու հատորին մէջ արձարծուած տեսութեանց , բացարութեանց , համեմատութեանց : Սակայն խորհուրդ կու տանք մեր բնթերցողներուն տեսներու եւ կարդալու այս հատորը՝ որմէ անարակոյս իրական վայելք մը պիտի ստանան , եթէ նոյն խոկ շատ մը հարցերու զոհացում չստանան :

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՆԱԼԻՆ ԶՐՈՒՑԱԳՐԻ : Հրատարակեց եւ բարգանեց ուսւերէնի

Մ . Հ . Դարրինեան—Մելիքեան : Կարակազմ , փոքր ուրածալ , էջ 240 : Երևան , 1971:

Կարծեցեալ «Պատմութիւն Շապհոյ Բաղրատունոյ» (Հրատարակուած Գալուստ Տէր-Մկրտչեանէ եւ Մեսրոպ Եսիսկոսով Տէր-Մովսէսեանէ , էջմիածին , 1921) զործն է որ այժմ «Անանուն Զլուցազրի Պատմութիւն» խորագրով Հայրաստանի ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Հրատարակութիւնը կը հրատարակէ ուսւերէն թարգմանութեամբ , տալով հայերէն բնագիրը եւ դիմացի էջին վրայ ալ ուսւերէնը :

Յաւալիօրէն ուսւերէնի անդիտութիւնս ինծի կ'արդիէ զրախօսել հատորին սկիզբի 36 էջերը զրաւոյ ներածութիւնը , զոր թարգմանիշ—Հրատարակի մէջ Մ . Դարրինեան—Մելիքեան կու տայ : Սակայն նկատի առնելով հոյերէն «Ամփոփում»ը որ կը տրուի էջ 196—205 , կը տեսնենք որ հոն նոր բան մը շըսւիր վերսուին հրատարակուած եւ ուսւերէնի թարգմանուած այս դործին մասին :

Շապհոյ Բաղրատունիի կարծեցեալ այս պատմութիւնը բառին բռն թմասաւի պատմա—ժամանակագրական աշխատութիւնն մը չէ , այլ հաւաքածոյ մը զանագան մանրամիջութեան , բոլորն ալ մեծարժէք՝ որովհետեւ նախ ցոյց կու տան պատմական հիմք եւ յետոյ ժամանակի ժողովրդական աշխարհահայեցքը նկարագրուած դէսպերուն վերաբերմամբ :

Դարրինեան—Մելիքեան իր զործին կցում է ծանօթութեան երկար շարք մը , նոյնպէս ուսւերէն :

Նկատեցի որ զործին խմբագիր նշանակուած է ողբացեալ բարեկամու անդրադական կարօ Մելիք—Օհանջանեանը , հաւանարար իր վերջին նպաստը մեր պատմագրութեան :

ՄԵՆՔ ԵՐԱԽԱՏԱՊԱՐԱ ԵՆՔ Մաշտոցի Անուան Մատենագրանին որ Հը-

բատարակած է երկրորդ անգամ այս զորքը, բանի որ 1921ի հիմքածնայ հրատարակութիւնը այժմ հաղուագիւտ է եւ շատերուն անմատչելիք: Այսպէսով հետաքրքիր ընթերցողներուն կը տրուի շահեկան եւ արժեքաւոր զորք մը, որ իր վիճական ոճով եւ զրկելէ յօպուրդական լիզուով համելիք ի ընթերցանութեան:

Իմ ձեռագրոց հաւաքածոյին մէջ ալ կայ նոտրդիր, երկսին զրչութեամբ ձեռագրէ մը Հանոււած ութր թերթերէ պրակ մը, որ 1937ին Հանդուցաւ Հայկ Աճէմեան Թարթիդ ինձի նոտիրեց: Պրակը կը պարունակէ պակասաւոր ժամանք պատմութեան Մուհամէտի, Հերուկի, Մահմէտ Ռութիկոնի և Սուհակ կաթողիկոսի, տարրեր շարադրանքով «Անանուն Զրուցագրի Պատմութեան»՝ նոյն՝ զրեթէ ժողովրդական լեզուով՝ վիճարաբ պատմուած, զոր կը յուսամ շուտով ար էջերուն մէջ Հրամարակել:

3 · [PHOTOS](#)